

ֆէյլ ու քէմալին մուպէթտիյի օլան  
էմրի թահսիլին թաամիմինի միւրաս  
ու իլթիզամ պույուրմուշ . վէ հէր  
թարաֆաէ տախի ասարը ձէ միլէ սի  
միւշահատէ օլունմագատա պուլուն-  
մուշ տըր : Պու ճիւմիւտէն օլորագ  
պու մէքթէպուէ տախի կէօրիւլէն  
հիւսնիւ թէրպիլէ վէ ըսլահաթ միւ-  
րատ վէլի իւլ նիմէթէ մուլափրտ  
պուլունմաղէ , տօղրիսի քէմալի մու-  
պահաթ վէ մէ ֆիսարէթի իլէ ըզնա-  
րը չիւքրոնիյէթ գըլլնուը : Պու մէք-  
թէպին միւրէճէյի օլան Իամրիւ-  
խանէւին Իամրիկի սապրդը է ֆէն-  
տինին վէ ֆաթը լուտան սկէրու սպազը  
մէվանի հէյլուլէթլէ Իամրիգսիզ  
գալմասի սլու մագուլէ թէրէգգիսի  
արզու օլունան ըսլահաթձէ պոցիսի  
թէկսիր , վէ պու թէկսիր իսէ մու-  
ճիսի թէկսուը օլմուշիքէն , սոյէի  
շէվրէթվայէի ճէնապը Փատիշահի-  
տէ ֆազը քէմալ իլէ մութեաորֆ  
օլան իշպու Իամրիգի ճէտիս է ֆէն-  
տի թարաֆը Փատիշահիսէն նասող  
ու թոյին պույրուլմասրիլէ , պու քէյ-  
ֆիյէթ Իամրիգհանէ իտորէօինուէ  
պուլունան թէպայը շոհանէնին սիիր  
գաթ տահանէճթիեարլըլըէ տէլո-  
լէթ վէ էթիալին սէցլէ հիւսնիւ  
թէրպիլէ վէ թաալիւմէթինէ վէ միւ-  
լէթձէ օլան խուսուսութըն թէրէգ-  
գիի ըսլահաթընէ սպաշընէ սիիր ա-  
լումէթ օլորդի ալ վարը իշնուէ  
կէօրիւլէն սպազը ասար ճիւմիւսին-  
տէն օլորագ , պու մէքթէպուէ միւ-  
շահատէ օլունան հիւսնի իմթիլամ  
տէլոլէթիյէ տախի միւսպիթ օլմող  
իլէ կէնառւլըրինէ սիյասնի թէշէք-  
քիւրլէ շօճուգլարըն թահսիլ թա-  
լիմանէ թէրէգգիսի վէ համաճալըրի-  
նին իգտամ ու հիմմէթի արզու վէ  
թահսիննուէ պուլունաթիմի սիյան  
իտէրիմ :

## ԲԱՌԵՍՈՑԵՎԾԱՎԵՐ

Բանաստեղծական սդի արդարեւ  
քիւրու շնորհած է բնութիւնը ,  
բայց չեմ սիալիր լսել թէ նոյն բը-  
նութիւնը հաղօրդած է մարդկային  
սեաբին ամեն անհաներուն այնպիսի  
սիրտ մի , որ բանաստեղծին մասցը  
յափշտակիլ զօրութեամբն ու անոր  
ոլաթուիչու եւանդուն երեւակայու-  
թեան ու ժգնութեամբը չյափրը  
տակուի ինքն ալ : Զիայ սիրտ մի որ  
չգորովին , երբ կը տեսնէ անմեղ ա-  
րարած մի՝ որ իւր ծաղիկ ու կուսա-  
կան հասակին մէջ մահուան ձեռքը  
կը մատնուի , այս զգացմունքը սրաբնն  
է . իսկ երբ կը տեսնէ որ այն անմեղ  
հասակին մահը բանաստեղծին գրչին  
տակ այլակերպեալ , նոր ու սքանչելի  
տեսիլներով մեղ կը ներկայացուի ,  
հան մեր միտքն է որ կը լուսա :

Բառձներո հետագայ սոտանաւո-  
րին մէջ լու կ'երեւի : Այս ալզիկի մի է  
մեռնողը . իւր հասակին անմեղութիւ-  
նը՝ իւրեւ տեսիլ իրեն կը ներկայա-  
ցընէ մահուան մօնենաւը և վիրջին  
պատրաստութիւնները : Վայրը ա-  
նոր վիրջին վայրիկեանները չորտմե-  
ցընելու համար աղջկանը հասակին  
և անոր կուսական ճաշակին յարմար  
մէկնութիւններով կը ջանոյ քաղցրու-  
ցընէլ մահուան գտանութիւնը : Վայ-  
րիկային սիրու չփղձիլը արդեօք ,  
երբ կը լսէ օրհասական օրիօրդին բեր-  
նէն , “ Վայրիկ զիս մի խարեր ո . քու  
փաղլոքուշ մէկնութիւններդ մահ-  
ուան սոսկալի ճշմարտութիւնը քով  
կը մատնուին : Այս մեղ մահկանու-  
ցուացու գեղիցիկ օրինակ կու առց  
շնորուելու աշխարհիս փառացն ու  
վայելութեան պատրանքներէն : Այ-  
րանի եթէ կորենային բոլոր արա-  
րածք կը կնել անմեղ կուսին . ” Այն

ոսկի սիւն ՚ի վերյե բիինս լուսափայլ,  
իմ հոգի—ընկալ հրաւեր հրեշտակն  
է ո ըսած խօսքը, որու մէջ կ'երեւի  
աստուածացին կամաց հետ ունեցած  
համակերպութիւնը, անխռով հոգին  
ու խաղաղ սիրութ: Ծնաիր են գրե-  
թէ բոլոր տողերը, բայց ափսնս որ  
հեղինակին անունը մեղյացնի չէ:

## ՃԵՄԱՆԱԿՐՈՒԹԻՒՅ

Ներկայ ամսցո 7 ին ըստ Ն. Տ.  
պարզեւարաշնութեան հանդէս մի  
տեղի ունեցաւ քաղաքիս լէ հացի  
Հրէ/ց | ամէլ ըսուած դպրոցին մէջ,  
նախագոհութեամբ Աւատրից մե-  
ծագատիւ Հիւպատոս Պ. ար Վ ալ-  
քէրի, որոյ կողմանէ հրաւերեալ էր  
նաեւ քաղաքիս կառավարիչ Վ սեմ.  
Իզգէթ Փաշայն իւր թարգման յար-  
դց Պ. Արտէրիատէսի հետ. Հրէից  
մէծ Խախամ սինեօր Տավիտ Հազար-  
նը և ուրիշ քանի մի երեւելի ան-  
ձինք: Այս առթիւ մեծապատիւ  
Հիւպատոսը գեղեցիկ բանախօսու-  
թիւն մի ըրաւ. Նմանապէս և Վ սեմ.  
Կառավարիչը փութաց ՚ի պատասխա-  
նի նորին՝ յայտնել իւր որտին ուրա-  
խութիւնը և շնորհակալութիւնը առ  
Տեսու չն վարժարանին, որ է նոյն ինչ  
քըն Վեծ. Հիւպատոսը:

Յշեալ վարժարանը տառը տա-  
րիէն ՚ի վեր հաստատուած է ծախ-  
իւր ՚ի Վ ենիա բնակեալ անուանի  
հրեւէրի Տիկին | ամէլի, որոյ ան-  
ուանիքը կը կոչուի նաեւ գոլրոցը:  
Ազգասէր ամէլինը իւր հայրեւական  
ժառ անուանութիւնը օգտակար կերպիւ  
գործածէլու և իւր ազգին բարիք մի  
ընկելու գովլիլի նորատակաւ հիմնած  
է յիշեալ դպրոցը սուրբ քաղաքիս  
մէջ, որոյ ուկտիքը ուրիշ ամեն տեղե-  
րու ուկտի հառ ալ զգալի էր: Վշա-  
կերտաց թիւը քառասունի որոշուած  
է, որոց քանիք ազգատ պիտի ըլլոն  
և իրենց ապրուսոն ու հագուստը  
հիմնադրին ծախիւը ըլլոն ՚ի զատ,  
ամսէ ամիս երեսնական զահեկան ալ-  
կը տրուի իրենց: Արգեցած ուս-  
մունքին է երբայերէնն ու արպերէ-  
նը: Յառաջադիմ աշակերտաց հա-  
մար չորս մըցանակ պատրաստած

## ՏԵՍԻԼ ԿՈԽՄԻ ՄԻՈՅ ՎԱՆԵՑԻՈՅ

### Ի ՃԱՄ ՄԱՀԱՏԱՆ ԻՒՐՈՅ

Մայրիկ, մայրիկ, լուր դու բանիս իմ հարցման,  
Այս նորաշն ասցի գեղեցիկ իմ անդեսն  
որ ահա կոյ ՚ի վերաց զրան, այն զի՞նչ է:  
Ճամարակեաց սիւն ասկիզէն որ կանգնեալ  
Ի վերյերին և բարձրացեալ, այն զի՞նչ է:  
Այս բողոքի խնձոր սիկի ըռուարփի,  
Ի վերաց սեսն որ միշտ շրջի, այն զի՞նչ է:  
Երկու անձնիք այն երկարաց որ զործն,  
Անդ ՚ի դաշտի գերիկր փորեն, այն զի՞նչ է:  
Ան թեւաւոր երկու տասրակը որը ձայնն,  
Ի դաշտին անդ քաղզը երգեն, այն զի՞նչ է:

### Մայրիկ առանի ող պատահանի.

Երդեակ, որդեակ, զաւար իմ աղիւ հազեւոր,  
Այս նորաշն ասցի ՚ի դրան զեղեցիկ  
Քաղիկ զիսէմ, այն զիս բարձող զաղալն է:  
Այս սոկի սիւն ՚ի վերյերին ըռուարփ,  
Իմ հոգի-ընկող հրաւեր հրեշտականը,  
Երկու տասրակը քաղզը երգողը թեւաւորը,  
Տագեր կանցք քո սիրիկ ամենացը են:

### Պատահանի առանի դռասպը.

Մայրիկ, մայրիկ, զիս մը խորեր, իմ քաղզըիկ,  
Այս նորաշն ասցի ՚ի դրան զեղեցիկ  
Քաղիկ զիսէմ, այն զիս բարձող զաղալն է:  
Այս սոկի սիւն ՚ի վերյերին ըռուարփ,  
Իմ հոգի-ընկող հրաւեր հրեշտական է:  
Այս բողոքի խնձոր սոկի որ շրջի,  
Իմ անձնիք երգոր մորմացն հոգին է:  
Երկու անձնիք անդ ՚ի դաշտի որ զործն,  
Դժմ գերեզման փորզ ըրոց մասկը են:  
Այս թեւաւոր երկու տասրակը որը երգեն,  
Ի հոգ թաղաղ իմ քահանացը ոտքը հարը են: